

## Գ. ԱՎՅԱՀ

- |              |                       |
|--------------|-----------------------|
| 1. Արդի      | 6. Ազնուածոր          |
| 2. Նսրդիրութ | 7. Խերէհիթք (Սերինթք) |
| 3. Քեղ       | 8. Գեղեց              |
| 4. Կեթիկ     | 9. Սալմանոր           |
| 5. Տատիկ     | 10. Սասունք           |

Արդի Ազբուք.

Սասունք Թառձեանք.

յԱզնիս Են՝ Տիրուանակերտք. Բառաէջ աւ.

Թուի կամ Հողոց գ. Բելոց գ. Կաղմաց այ գ. Կոտուց գ. Անզմ բ. Պարէ գ.


## Գ. ՏԱՐՄԻՔԵՐԱՆ

- |                |                 |
|----------------|-----------------|
| 1. Խոյթ        | 9. Հարը         |
| 2. Ասպակունիք  | 10. Վարաժնունիք |
| 3. Տարօն       | 11. Բղունիք     |
| 4. Աշմունիք    | 12. Երեւարը     |
| 5. Մարգաղի     | 13. Աղոնիթս     |
| 6. Դանաւորը    | 14. Ապահունիք   |
| 7. Տաւարածատափ | 15. Կորի        |
| 8. Դամառ       | 16. Խորխուռնիք  |

Տարօն Սուչ գ. Աշտիւանաւ աւ. Աճեց բ. Արեւու բաւուր. Առաջ գ. Արտից գ. Առաջունք (Աստղաբերդ) բ. Բաղում. Գարչար ամ. Գրդուսաւ. Գրակայ վ. (Խնամինեան տեղիք). Գոմկունք գ. Խորին աւ. Խորդ գ. Խորուն աւ. Կորի. Կերդիք աւ. Կուսուն աւ. Էջանց բ. Վեհապ գ. Հացեկաց գ. Հուեանաւ աւ. Հայր բարու վ. Հացեան գրախ. Զինկերաք. Ղազարու վ. Մատրավանք. Մեծ ամօր ամ. Ծոկունս (Մոկոց գերեզման). Մեծօր աւ. Ռյական ամ. Պարեն աւ. Օձ գ. Տիրակատարք. Մծուըք. Կենաց վայրը գ. .

(Ըստունիէիւ)

Բ. ԽԱԱՄԹԸԱԱՑ



## Ս Ա Յ Ե Ն Ա Գ Ր Ա Կ Ա Ն

## Դ. ԽՈՐԵՆԾՈՒՑ ԳԵՐՄԱՆԻՔԵՐԱ ԺՈՒՄԸՆԱԿԱՆ ՄՇԱԿ

Թիթակութիւն հայացէն Փ. Կոմիքերի:

Այս երրորդ յօդուածն է զոր Կ'ընդունինք հայացէն Փ. Խորիքին նպաստակ ունանալու հորենացոյ սկամտամաթյուղուած խնդիրներ լուսանանեաւ աստիճանութեան անմիջ նպաստակ ունանալուն: Անշնչ զրուածն էր աՄ. Խորենացոյ ժամանակի խնդիրը (Հայուն. Ան. 1902, էլ 1-6, 85-90): Առ երրորդ սյ. Խորենացոյ առաջնորդաց առաջնորդաց խնդիրը (Ան. էլ 129-132, 193-8, 236-40): Խոչշն այս երրորդ նոյնպէս ներկայ երրորդ զատ միեւնան շարունակութիւն նմենսոյն նկատմանարութեան, և պիտի յաջորդէ մնաւն զանուցաէ հայագէտը, նաև չորրորդ մը: Նախնամաթաներու պէս կը ծանօթացնենք զանուց մեր ընդուղուած հայատիք թարգմանութեամբ, յանձնարարուվ բանափորաց ուշազորւթեան որով Խորենացոյ խնդրով կը զրային: Յանձնարար էւսաւագնի է միշտ այս կարգի կնօնեաւ Խորդոց մէջ, սելու երկու կողուն ալ, և կը ուղարկուածութիւնը կ'ըմբռած լինի: Կառաջ աւ կարգի կնօնեաւ կարելու յամարք: Հ. Տ. Յ. Յ.

Յաջորդ էջերուս մէջ յօյս ունիմ յուղ ցանենալու թէ սիալած են քննադատք հաստատելով թէ Հայոց մատենագրութեան մէջ ժարէն յառաջ Մ. Խորենացոյ Պատմութեան ոչ յիշատակութիւն մը կը գտնուի եւ մէջ կոչում մը, նպատակն է յառաջ բերել երկու կոմունկ իւ. դարէն եւ ներբռուական մ'ալ Զ. դարէն:

Ա. Պազարու Մատենագրանին մէջ կը գտնուի Շառընտիլի մը՝ թիւ 739 Բ. գ., որ ժողովածոյք մըն է Փառուն Ասիս Հայերէն ձեռագիրներէն օրինակուած կորոներու, զօրոնք հաւաքած գրած է Հ. Եփրեմ Սեթեան 1835ին: Ահա ասիկ ձառընրիս յիշատակարինը Ա. Հ. Եփրեմ Սեթեան մանապարհորդել իւրում ի Հայոց զմանեանս զայս գաղաքարեալ ընդ Ա. Հ. Խասեայ Մզգաքեան յայլեալ Հին Գուգարաց, զզոս եղիս առ Կարապիտ Վարդապետի առաջնորդին Կալնեցուց, յըեաց ի վանս, որ եհան 1836 օգ. 8:

Այս Ճառընարին մէջ էջ 363—416 կը գտնուի ժամանակագրութիւն մը, որ սկսելով արարչագործութեանէն կը հասնի մինչեւ Հայոց Տէ.Դ Թուականը (= 685 թ. Բ.) եւ կը սկսի այս բառերով. «Ադամ նախատեղին, սա կցեալ ամս երկերիւ եւ երեսուն, ծնանի զնէթ:», Յաջորդներուն պարունակութիւնն է՝ Ա. Գրոց պատմութեան գլխաւոր դէպքերը, գասակարգութիւնն Հոռովական ինքնակալներով՝ ժամանակին կարեւոր դիպաց տեղեկալութիւններով, ի մասնարի անոնց՝ որ եկեղեցայ պատմութեան կը վերաբերին: Հեղինակ շատ բաղադր է Եւսեբիայ Ծկեղ. Պատութեան եւ Հըրոնիկուղի հնավագ հայ թարգմանութիւններէն: Ուերիդ թշամի մ'ըլլալու Գալքեթնի ժողովին՝ կողմանական սեսութեամբ կը նկարագրէ նշյ ժողովյն բանակցութիւնքը: Կ'վերցյ կ'աւարտի ժամանակագրութիւնն այսպէս է՝ էջ 416. «Որ ասին հազիր Հայոց, Վրաց եւ Աղուանից. եւ սպանին ի պատերազմի զիշխանա Հայոց, Վրաց եւ Աղուանից, յամինան սահմի որ ար տասն էր ամսոյն ի ծԼԴ Թուականին Հայոց:»

Ժամանակագրութեանէն յառաջնոյն Ճառընարին մէջ կան երկու ճառեր՝ որ Անանիայ Շիրակացւոյ կ'ըսուին, Ծննդեան եւ Զատկի մասին: Ժամանակագրութեան սկիզբն (էջ 363) իրեւ վերագրի կամ տիտղոս կը կարդացուի: «Մ'ովսնի Խորենացւոյ եւ Անդրէասին բացաց Ճառընարին նայրը ցանկին մէջ նշանա-

կուած է այսպէս՝ “Նորին Անանիափ պատմագրականը»: “Նոյն 363<sup>o</sup> էլին վարի կողմը լւսանցքի վեց գրած է օրինակողը (Հ. Աթեան) այս խօսքը. “Առաջիկայ ժամանակագրական ճառու՝ յօրինեալ զուգագրութեամբ այլեւայլ մատենագրաց Մոլոսեի խորեացոյ եւ Անդրեաց, Եսիֆանու, Եւսեբեայ, թուի Խոյնակս Շիրակացոյն լինել զի Հասանե ցաւուրս իւր ի ՃԼԴ Թռուական Հայոց»:

Հ. Աթեան շառալնարին վերջը տեղեկութիւն կու տայ այն ձեռագիրներուն վրայ՝ որոնցնեց քաղաք օրինակած է շառալնարին պարզունակած կտրոնները: Այդ լիշեալ ժամանակագրութիւնն եւ անոր նախութեաց՝ Շիրակացոյ՝ կրկնի ճառուերն օրինակած է երկաթագիր ձեռագրք մը, զոր 981ին Յ. Ք. գրուած կը սէ՞ ի հին մանր երկաթագիր մատենի զրինյ ի Նլ: Ի ակ այս թղթեայ ձեռագիրն այժմ կը գտնուի էլ:

Աթեանի Մատենագրարանը, ուր 1888ին տոհթ ունեցաց գրուածելու ձեռագիրն՝ օրինակելով անկէ Արխտակեաց Զատագավութիւնը: Ցեսոյ այս լինագիրը թարգմանեցի Dr. Rendell Harrisի Ասորական բնագրին Հրատարակութեան համար: Սակայն այս 980ի ձեռագրին յշխառակարանը, զոր օրինակած է Խոյնակս Հ. Աթեան իւր ժառալնարին մը (Էջ 543), քննելով կը տեսնելու որ այս 980 թռուականը ոչ թէ բուն գրութեան տարին է, այլ Նորոգման երկաթագրիր ձեռագրին, որ բայ այսմ շատ աւելի հնագոյն ըլլալու է: Աչաւասիկ յիշխառակարանը:

Էջ 543: “Փառք ամենասուրբ երրորդութեանն զարգացացին ինդ, եւ ընթունակովն ակարաց, որ զաւացացանին ջնաւառացեցան անուան իւր առ ի ճանակել զնաւառ լիսան, և բառ-էն առնան, ցաննացայ լուսուր եւ աստանացան վորդապետութեան որբոյն թշանասի որ ընդումը արիանաց եւ հրեայ յազաց տանաբենթեան աստանան առնան, ծանց երես անձնապուտութիւնն եւ փաստածառութիւնն որ ես սա իման նուաստաթեան եւ արցանց մասոց ի փոքր բարփառակիր, անձու եւ ուղղ ինչ է ո՞րո՞ւ ուրիշութեան ուրիշութեան հոսուցէ ի դեռ յայ ի յիշխառակ ինձ, և իմց կենդանեաց եւ ննիցելոց եւ ի ժամանակամիջնուն որցոյ իմց լուսաւու որ էնուրիւս նուգաւու:

Այս ապամունք զամենեան որը ընթեանուը եւ ուսուած եւ կամ յայր մատենագրութեան ի մին արքանակի, միջնամ արժանի արանից վեց թիվուն արացոյ աստանան արժանի արանից յիշեալու թիւն յաւառն համաւատաք, որ բան պատասխան եւ քորք թաւառուին, լուր զնաւառաէն մայն, նիսյու արձնաւագ հաւաք իմց, զոր աստանան մեզ եւ ձեզ հասարակաց նորինեցէ: Ամեն:

Եւ է (?) նորունակ որոյ է ԱՆ Բառուան-իւսուն հայոց:

Յայտնապէս դաւելիթը ձեռքն ունեցած է Յօմարի այն խմբագրութիւնն, զոր կազմած էր Անդրեաս՝ Մագնոս եպիսկոպոսի եղբայրը: Դժբախտաբար Հ. Սեթեան չէ օրինակած զայն, թէպէտ եւ այս՝ Խոագոյն ժամանակագրութեան համար նոյն արժէքը պիտի ունենան զոր զըմար: Այս լինական կտրեալ կարինեանցի ցուցակին նայելով՝ օրինակ մը կը գտնուի յիշմածին կը մնայ գիտնալ թէ յիշեալ դաւելիթ ինքնին գրած է այն ձեռագիրը՝ զոր օրինակած է Հ. Աթեան կտրեան կամ թէ այն յիշառակարանը զոր դրինքը՝ ձեռագրին գրին առած է նոյն իւր առջեւի գաղաքար - օրինակէն: Ցամենայն դէպու ժամանակագրութիւնը լույս ունենայ Անդրեի “Տարաղորութիւնն Ծոմարացն” թէեւ կը գտնենք Անդրեասի գործոյն հետեւեալ տեղեկութիւնը (Ժառանտիր՝ Էջ 399):

Որդի նորա (Կոստանդիանոսի Մեծի) կոստանդինոս եւ Կոստան եւ Կոստանա ամե քառան եւ երեք: Այսո ի փում՝ ժամանականի կամ կամ թագաւորք ի կողման կազման էլուաց: Յորոց Կոստանդինոս ի Գաղղէտ եկոց թագաւոր, եւ Կոստան ի Հայոմ: Կամ կոստանդինոս ի Կոստանդինութեան թագաւորութեան, եւ եղեւ հապանգելաւ Արքոի մոլորւթեանն, եւ հրաման ես գրածունել զԱրին յարգասահմանաւթենէն եւ ընդունել յիշեցիցն: Ես համար նաև զառասահման յԱնսութեայ հնաւու որպայն նորոյ յամագուր առջուու:

Եւ ի այսին աւուրս գրեաց երանեի կիրենդ հապանգելաւ Արքանցից մա կոստանդինոս թագաւոր Հռոմեանցից զան երեւել հշունի իւրի յերեւել կորին ուղարկութեան ուրիշութեան յարացն եւ ի նորին աւուրս Անդրեալ եւ յուրի Մագնոս իւսունեան իւսուն բարեց յարեւել:

Բառացի յառաջ բերենիք այս տեղեկութիւնը, վասն զի այս Ստեփանոսի Ցարունեցուց Սուոյին ամսանագրութեան մէկ էլին հետ համեմատելով պիտի տեսնենիք որ այս ժամանակագրութիւնը՝ զոր Հ. Սեթեան կտրան արժէքը իւսուն է, գանձ եթէ շննմագրենիք թէ երկու պատմագիրները Հասարամաց աղբիւր մը գործածած ըլլան: Աչաւասիկ Ասորին խօսը (տպ. Պետերը. 1885, Էջ 138):

Ես զինի նորա Աստվածութիւն որդի նորա կոստանդինոս եւ կոստանդինան Ցաւաց եւ Համար ամս իւր ի ոսո սասոր Անդրեալ եւ յուրի Մագնոս իւսուն յիշեց կիրեն իւսունեանցից լաւ հայնին երեւել:

Մեր ժամանակագրութեան եւ Սոլյան մէջ եղած գրական կապը ցուցանելու համար յառաջաց կը բերեմ ասկաւին երկու օրինակ:

